



Երևան, 2 Օգոստ, 2021

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈՔՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 119

ԱՍՏՈՒՆԻՑ ՕՐԻՆՔԸ ԻՄ ՅՈՅԾԻ ԵՐԳԱ

Յիշէ խոսպումդ, որ փուիր ինծի՝ քու ծառայիդ.

այն խոսպումը, որուն վրայ դրի յոյսս:

Տառապանքիս մէջ սա է միսիթարանքս,

որ քու խօսքդ կեանք փուաւ ինծի:

Հակառակ ամբարտաւան մարդոց բուռն ծաղրանքին,

ես Օրէնքէդ չխոփորեցայ:

Անցեալին փուած վճիռներդ միշպ իմ մտքիս մէջ են, Տէր,

անոնցմով կը քաջալերուիմ:

Զայրոյթով կը լեցուիմ ամբարիշպներուն համար,

որոնք Օրէնքդ լքած են:

Այս պանդուխսպ կեանքիս մէջ

կանոններդ են մշտական երգս:

Գիշերուան մէջ անունդ միշպ իմ մտքիս մէջ ունիմ, Տէր,

եւ Օրէնքիդ մասին կը խորհիմ:

Կեանքի մէջ այս է բաժինս.-

Հրահանգներուդ հնազանդիլ:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,

աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի պուէ եւ ի զիշերի,

ի նսդիլ ի դան, ի զնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.

եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀՎ

ԱՌԱՋՎԱՅԻ 14 ԳԼՈՒԽ

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԹԱՎՄԱՏՈՒԹԻՒՆ 14:1-12

Կրկնութեան գնով, այսօր անգամը եւս նոյն Սաղմոսն է որ իբրեւ աղօթք բարձրացուցինք ա Ասպուած, որովհետեւ բոլորս ալ յոյս մըն է որ կը սպասենք, այս յուսահափ վիճակին մէջ, միաթարութեան կարիք ունինք, մեր ապրած գուռապանքին մէջ, այնպիսի վիճակի մը մէջ կապրինք, ուր կամայ թէ ակամայ շեղելու, մոլորելու, խոփորելու պահեր կան ու կու զան: Բոլորս անխպիր քաջալերանքի կարիքը ունինք, այս անորոշ վիճակին մէջ: Ուրեմն, որու կը դիմենք, որմէ կը սպասենք այս բոլորը:

Շարունակելով Առակաց գիրքի սերպողութիւնը, 14-րդ գլուխը կը սկսի հետաքրքրական արգայայգութեամբ, ըսեկով. «Իմաստուն կինը, որ իր փունը կը շինէ, կամ անմիփ կինը, որ իր փունը կը քանդէ»: Կինը իր բոլոր բարեմասնութիւններով նկապի առած, երեխաններու դասպիարակութեամբ, գոնդեսելով: Ահա թէ ինչու երբ կը կարդանք Ասպուածաշունչ Մաքեանը եւ մեզի կը ներկայացուի կիններ, որոնք այնպիսի կարեւոր դեր են ունեցած իրենց ընդունութեամբ շրթները փակ կը պահէ, եւ այդ փակ պահուած շրթները գինք կը պահեն զալիք պարուհասէն, այսինքն՝ դասպասարանէն:

Ցիշեցում յիմարին եւ յիմաստունին միջեւ, ուր յիմարը իր բերնին մէջ հպարփութեան գաւազան կայ, արգայայգութիւն մըն է, որ ըսել կ'ուզէ, յիմարը, այսինքն՝ ոչ յիմաստունը, որ հպարփութեամբ լեցուն է, այդ հպարփութիւնը իրեն համար կը դառնայ որպէս զաւազան, իսկ յիմաստունի պարագային, որովհետեւ նաև խոնարհութիւնը ունի, այդ խոնարհութեամբ շրթները փակ կը պահէ, եւ այդ փակ պահուած շրթները գինք կը պահեն զալիք պարուհասէն, այսինքն՝ դասպասարանէն:

4-րդ համարը հետաքրքրական հապուած մըն է, սակայն կը վերաբերի փան, ընդունութիւն: «Ուր արջառ չկայ, մսուրը մաքուր կը մնայ, իսկ արդինքին առաքութիւնը եզին գօրութենէն յառաջ կու զայ»: Այսիւղ խօսքը կը վերաբերի ոչ թէ արջառին կամ եզին, այլ փան մէջ այր եւ կնոշ կապին, իրաքանչիրի դերին:

«Ծաղրողը յիմաստութիւն կը փնտու ու չի գրներ, բայց յիմաստուններուն համար գիրութիւնը դիրին գքանելի է» երդ հմբ: Այո, չի գքներ որովհետեւ ճիշդ նպարփակով չի փնտուի: Ինչպէս քանի մը առիթով Օրէնքի ուսուցիչներ ու Փարիսեցիններ եկան Քրիստոսի հարցում հարցուցին, սակայն Քրիստոս չպարախանեց, որովհետեւ անոնց դիրումը չար էր, անոնք չէին եկած սորվելու նպարփակով, անոնք եկած էին քննադապելու համար: Յաճախ յասօր ալ փնտութիւնը մէջ ենք, բայց չենք գքներ քանի մը պարճառով, նախ գիրենք ինչ կը փնտունք, ո՞ւր կը փնտունք, եւ ինչ նպարփակով կը փնտունք: Այս հարցումները նախապայման են, որպէսզի մեր փնտուածը գտնենք:

«Եփաքրքրական է, որ 9-րդ համարը մեզ կը յիշեցնէ Քրիստոսի պարմած առակը փրփիսեցին ու մաքասարը, որոնք փաճար զացին աղօթելու: «Յիմարները յանցաւորը կը ծաղրեն, բայց ուղիղներուն մէջ ներողամքութիւն կայ»: Փարիսեցին ալ այնքան լեցուն էր հպարփութեամբ, որ ոչ միայն ինքզինք կը գովէր, այլ՝ կըսէր. «Այս մաքսաւորին պէս ալ չեմ»: Իսկ խոնարի անձը նաև կ'ունենայ ներողամքութեան ոգին, որովհետեւ գիրէ, որ ինք ալ արենօք կարիքը ուներ այդ ներողամքութեան:

Ճիշդ արգայայգութիւն է, որ մարդուն սիրքը միայն ինք կրնայ ճանչնալ իր իսկին ցաւը, որովհետեւ որքան ալ բացաքրենք, պիփի չկարենայ հասկնալ: Միւս կողմէ, ուրախութեան պարագային ալ, երբ ունինք ներքին այնպիսի ուրախութիւն մը, ասպուածային ուրախութիւն մը, ուր մարդիկ դժուար ըմբռնեն կամ հասկնան:

«Ճամբայ կայ, որ մարդուն շիփակ կ'երեւայ, բայց անոր վերջաւորութիւնը մահուան ճամբան է»: Յաճախ կը կարծենք, որ մեր ապրելակերպը շիփակ է, ուղիղ է, բայց աւարքը ցոյց կու փայ, թէ որքանով շիփակ էր այդ ճամբան, այս պարագային ճամբայ ըսեկով կը հասկնանք կեանքի ապրելակերպ, ոճ: Ահա թէ ինչու անհրաժեշտ ու կարեւոր է այս կեանքը ապրիլ այնպիսի յիմաստութեամբ, որպէսզի կարենանք կ'ողոմնորոշուի ըստ այնմ ապրելու կեանքը Ասպուածոյ կամքին համաձայն: